

## ՔՆՆԱԿԱՆ

ՍՊԱԾՄԵՍԻ ԽԱՅԵՆԱՅՑԱՋ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

ՈՒՂՂԱԳՐԵԱԸ ԵՒ ՄԱՆՈԹԱԲԱՆԵԱԸ,

Ուղղելի եւ ծանուցումն

Նորայր Բիբլանգացի հաղորդած է մեզ, որ վրիսակ էր մեր կողմանէ իրեն կարծիք մը վերագրել, որ իւրն չեր. (ա. Բանասէր, 1899, էջ 349). իրաւունք տուլով մեր Յարգ. բարեկամին, յետ կը կոչեմք գունդութեամբ մեր ըստածը. ներումն միտնգամայն խնդրելով, որ զայն ի յիշողութենէ գրած էինք՝ ուրիշ բանասիրի մը կարծեաց հետ շփոթելով. զի արգապիսի ինչ կարգացած ըլլալնիս լաւ կը յիշէինք:

Մանուցանել հարկ կը համարեմք որ նորենացոյ բնագրին մէջ նոր բաժանումն մը եւս պիտի ակսիմք խոշոր թաւանշանօք շարունակելի, կոչմանց գիւրութեան համար յապագային, զոր զանց ըրեր էինք նախորդ գլխէն սկսել, ուր մինչեւ ցօթիւն պիտի հասած ըլլար, եւ այն է որ աստ նէն կը սկսիմք: — Իսկ զընագիրն ուղղագրուած կը ներկայացնեմք, գրչագրաց մերժուած ընթերցուածները ի ներքոյ նշանակելով:

6. Բ. Թէ ընդէ՛ր, վասն զի ի Քաղղեացոց եւ յԱռենսանեայց մատեանս (1) յանձնագոյն են մէր իր, ի յունականնեն կանկցաք մեխ ցուցանել:

Եւ ընդ այս մի ոք զարմասցի, եթէ բազում ազգաց լեալ մատենագիրք, որպէս ամենեցուն է յայտնի, մանաւանդ Քաղղեացոց եւ Աստրենսանեայց (2), յորս տուաել ազգիս մերոյ գտանին բազում

Հաս գրչագրաց: — (1) մատենից: — (2) Պարտից եւ Քաղղէացւոց:

ինչ իրաց յիշատակք, մեք զՅունացն միայն յիշեցաք զպատմակիրս, եւ անդուսութ զյայտարարութիւն մերոյ ազգարանութեան խոսացաք յանդիման կացուցանել : 7. Քանզի ոչ թագաւորքն Յունաց միայն՝ որ ինչ աշխարհակալութեան եւ որ ինչ իւստուրեան ևն ձառք (3) փոյթ յանձին կալան աւանդի Յունաց, յետ զառտնին իւրեանց յարմարեալ իրս, — որպէս եւ Պաղոմէսո (4), որ է (5)Եղարյարաէրն, պէտ արար (6) զամենայն ազգաց զմատեանս եւ զվէպս ի յոյն լեզու փոխարկել :

[Մանօրուրիւն Հեղինակին] 8. Բայց մի՛ ոք աստանաւը անուսուլում զմեզ համարեալ բամբասիցէ իրը զանվարժու ոմանս եւ զտգէտս, որպէս թէ Եղիպատացւոց (7) լեալ թագաւոր, մեք այժմ զնա Յունաց գրեցաք: Քանզի նուածեալ նորա եւ զՅոյնս ընդ իւրով ձեռամբ անուանեցաւ Աղեքանդրի եւ Յունաց թագաւոր, որպէս եւ ոչ մի զրք ի Պաղոմէսո կամ յայլոցն տիրելոց (8) Եղիպատացւոց (7) անուանեաց (9) ոք երբեք: որ եւ վասն առաւել յունաէր բարս ունելոյ: ի յոյն լեզու զիւր աշխատութիւնն ժողովեաց: ի եւ այլ բազում այսպիսի ինչ պատճառ՝ վասն ասելոյն մեր զնա Յունաց թագաւոր, այլ վասն համառաւտելոյ մեզ զծառս՝ բաւական լիցի ասացեալս վասն նորա:

9. այլ եւ բազում արք անուանիք եւ իմաստութեան պարապեալք ի Յունաց աշխարհէն, հոգացան՝ ոչ միայն զգիրս (10) զիւանաց այլոց ազգաց թագաւորաց եւ զմենենից յեղուլ ի յոյն բան, — որպէս գտանեմք զայն՝ որ եւ զիներոսու (11) ոմն յայս յորդորեաց: այս Քաղղէացի եւ վարժ ամենայն իմաստութեամբ: — այլ եւ զմեծամեծս եւ զզարմանալոյ արժանաւորս յարուեսաից՝ ուր ուրեմ (12) գտեալ աշխատութեամբ հաւաքեալ փոխեցին ի յոյն լեզու:

[Լուծմունի] Որպէս զի՞ առ Ք, եւ զԹ առ Փ, եւ զԿ առ Ե, եւ զԾ առ Թ (13):

10. եւ ժողովեալ զայնոսիկ (14) արանց, զորոց եւ մեք զանուանս հաւաստի գիտեմք, նուրիքեցին ի փառս Հելենացւոց աշխարհին: եւ գովելիք են՝ որպէս իմաստասիրեալից (15) վասն ջանին (16) եւ իմաստութեանն առ ի յայլոցն լինելոյ գտակք, առաւել եւս որք ընկալան եւ պատուեցին զայսպիսի գիւտս իմաստից: Վասն որոյ եւ զրուոր իսկ զՅոյնս ոչ դանդաղիմ մայր եւ (17) դայեակ ասել իմաստից:

եւ վասն Յունաց (18) զրուցարանից (19) զակնարկութիւն մերոց պիտոյից առնելոյ՝ բաւական է այսչափ:

..

Տող 1. — Խորենացւոյս առաջին տպագրիչնի ովմաս Վ. Վանանդացի (Ամստերդամ, 1695), որ բաւական ինքնաղատ փոփխմունս մու-

—(3) որպէս աշխարհակալութեամբ, այլ եւ որ ինչ իմաստութեան են ջանք: —(4) Պաղոմէսոսն: —(5)որ եւ: —(6) պէտ արարեալ: —(7) Եղիպատացւոցն: —(8) ի Պաղոմէսանցն կամ յայլոցն տիրելոյ: կամ ըստ սպ. 1881, տիրողաց: —(9) անուանեցաւ: —(10) զգիր: —(11) զԲիւռիս, կամ ըստ Լամբր. գրչ. եւ ըստ սպ. 1881, զԲիւռոս: —(12) եւ ուրեք ուրեք: —(13) Բազմազոյնից ի գրչարաց այսպէս ընթեռենուն զիասուածդ. Որպէս զԱյր առ Քէ, եւ զԶայ եւ զԹոյ առ Փեւր, եւ զԿենն առ Եչ, եւ զԾայ առ Սէ: —(14) զայսոսիկ: —(15) իմաստասիրեցեալքն: —(16) Լամբր. բանին: —(17) կամ: —(18) Լամբր. առ ի Յունաց: —(19) զրուցարանս. սպ. 1881. զրուցարանիս:

ծած է բնագրին մէջ, ներկայ զիլիս կը սկսի թուել Ա գրոց գլխակարգութիւնները ։ իրեն հետեւած են եւ Վիսթոնք, որ զայդ տպագրութիւնը իրենց միակ առաջնորդ ունէին, մինչեւ յետոյ ուրիշ օրինակ մ'ալ ձեռք ձգեցին։ Յայտ է այս փոփոխման պատճառն։ զի հրատարակողը, ինչպէս նաեւ այլք բազումք մինչեւ ցվերջին ժամանակս, կարծած են որ նախընթաց գլխով կ'աւարտի Պատմագրին ընծայական նամակն եւ այս Բ զլիսով կը սկսի պատմութեան բուն յառաջարանը,

Տող 1. — Քերականական անհամաձայնութիւնն յայտնի կը ցուցընէ թէ գրչաց վրիպակագրութիւն է նաև նից ընթերցուածը, ուրիշ կերպիւ չեմք կարող մնկնել։

Տող 2. — Ումանց ի բանասիրաց կարելի երեւած է գրչագրաց ոմանց յանգագոյն ընթերցուածն ընդունիլ իրը ուղղագոյն, նա զի այլպէս ունի եւ ընտիր կարծեցեալ Լամբրոնեան ձեռագիրն ։ մեք չեմք կարծեր ։ զի ոչ միայն կը խանգարէ զիմաստն, այլ եւ կ'արատաւորէ ինն զպատմագիրն ։ զի եթէ իրօք յարւարագոյն յիշատակութիւնք կային Քաղզէացի եւ Ասուրական մատենից մէջ քան թէ ի Յունականսն, նմա արատ կը լինէր այս վերջնոցս դիմել։ Հեղինակին փոքր ինչ ի ստորեւ (տողօ) ըսելն, «յորս (ի յունականսն) առաւել ազգիս մերոյ գտանին բազուն ինչ իրաց յիշատակք», զամեն տարակոյս կը բառնայ։ Յանգագոյն բառը յարմար տեղ մը գործածած է Խորենացի «Եւ զլեաւն անուանէ յանգագոյն յիւր անուն Արագած» (Ա, ԺԲ.)։

Տող 4—5. — Նշանաւոր վրիպակագրութեան մը կը հանդիպիմք ասս, զոր հարկ կը համարիմք ուշի ուշով քննել։ այն է որ փոխանակ «Քաղզէացւոց եւ Ասորեստանեայց», գրչագիրք խմբովին «Պարսից եւ Քաղզէացւոց» ունին, — ընթերցուած մը, որոյ երկրայելի ըլլալն իսկոյն աչքի կը զարնէ, երբ բաղդատելու ըլլամք ընդ խորագիրին (տող 1)։ Անտեղի է անշուշտ զերկուսին եւս իրը ուղիղս ընդունել, եւ կամ համարիլ թէ երկոքին եւս մի եւ նոյն հեղինակին գրչէն ելած ըլլան անընդմիջապէս, ցորչափ անտարակուսելի կը նկատեմք մեք այժմէն (թէիւ տակաւին առանձինն խօսած չեմք), թէ նաեւ խորագիրք Խորենացւոց են։ քայց եթէ այդ մասին տարակոյս եւս ծնանի ի միսս, զներկայ պարագայն հզօր ապացոյց առ այն կարող եմք ի մէջ բերել։ զի քան զբնագիրն՝ խորագիրին ընթերցուածն բանաւորէ, եւ Պատմչին իսկ սոյն գըլւխոյն մէջ յայտնած գաղափարներուն համաձայն։ Խորենացի՝ Ա գրոց գըլւխուը «Ծննդաբանութիւն Հայոց մեծաց» նշանակելով՝ կը վերահաստատէ զայն ընդլայնմամբ մը ըսելովն աստ՝ թէ իւր առաջիկայ աշխատութեան գործն պիտի լինի «Անտուստ (այդ ակնարկած աղբիւրներէն) զյայտարարութիւն մերոյ ազգաբանութեանս . . . յանդիման կացուցանել»։ արդ այդ ազգաբանուրեան մասին՝ թէ նաեւ պարսկական պատմեչք գործակցած են, ոչ հնոց եւ ոչ նորոց ծանօթ է, եւ ոչ ուրեք ի Խորե-

նացւոյ յիշատակուած, մինչդեռ Քաղջէականքն եւ Ասուրականք վերըստին կը յիշուին ուրիշ տեղ մը՝ հանդերձ յաւելուած անուամբք նդիպտացւոց եւ Ելենացւոց (Ա., գ), բայց ոչ եւ Պարսից: Եթէ համարիմք մանաւանդ թէ Խորենացի այդ աղքերաց յիշատակութեան մէջ Եւսերեայ հետեւած ըլլայ, առելի եւս կը հաստատուի թէ «Պարսից» բառն օտարամուտ է, զի Եւսերիոս եւս բնաւ զնոսա իբր աղքիւր յիշատակած չէ ուրիշ (1): — Այլ գուցէ ոք յիշել տայ մնզ Խորենացւոյ տեղ մը ըստածն, թէ նախնի Հայկազնեան իշխանաց անուանք հանուած են «ի դիւանաց Քաղջէացւոց, Ասորեստանեայց եւ Պարսից» (Ա., իա). բայց ուշ զնեմք որ աստ խօսքը «դիւանաց» վրայ է, եւ ոչ «մատենագրաց» կամ «պատմագրաց» (տաղը 5 եւ 7): Այս մնզ առարկուածն եթէ կազ մը կրնայ ունենալ մնր խնդրոյն հետ, այն է որ առիթ կուտայ մնզ կասկածելու թէ գրչագրաց խանգարումն՝ այդ խօսքէն իսկ ծագումն առած ըլլայ: Հին բանաէրն կամ մեկնիչ՝ աեսնելով որ անդ «Պարսից» անուան եւս յիշատակութիւն եղած է, կ'երեւի պատշաճ համարած է զայն աստ ի լուսանցո նշանակել, եւ յետոյ ընդօրինակողն համարելով թէ Ալսորեստանեայց» անուան տեղ պարտի փոխանակել, կանխած ըլլայ նախ զայն դրել: Եւ յետոյ «Փաղջէացւոց»: — Նուեւ ոչ նոյնպէս հակառակ մնզ կը զօրին բաջորդ գլխայն մէջ զագիր Պարսից եւ Յանացո յիշելն, եւ կամ հետագոյն՝ Քրիստոնէական դարուց պատմաթեան համար՝ զ «Պարսից մատենանքն» (Բ., իըր.) եւ կամ «Պարսից եւ Ասորեստ» պատմիչները (Բ., կթ.): — Զայս ուղղագրութիւն, որ վերջապէս մնրն չէ այլ նոյն իսկ Խորենացւոյ, կը ցրէ՝ այդ խանգարեալ ընթերցուածոյն վրայ յենլով՝ Գուտչմիդի երազած շատ մի անհիմն եւ խառնիխուռն ահութիւնները, զորմէ պիտի խօսիմք ի ժամանակին:

Տող 8 — 10. — «Յանզի ոչ բազաւորին Յուեաց՝ միայն ուղգէն աշխարհակարութեամբ, այլ եւ որ ինչ իմաստութեան են շանք, փայթ յանձին կալան աւանդել Յուեաց»: Գուցէ ոչ ոք կասկածի թէ այս տողերուն մէջ նօտրագրեալ մասն, զօրս դիսմամբ սոս գրչագրաց եւ ըստ ապագրաց յանդիման բերինք ասա, բոլորովին խանգարուած են յորս խոշոր վրիպակօք, յորոց սամանք գրչաց անմտագրութիւնքն են, եւ այլք՝ ձեռնմխութիւն: Զանամք բացատրել զանոնք մի տո մի:

Ա. Նախ ի վերջնոյն սկսելով, անտարակուաւելի է որ նմանածայնութեան պատճառաւ: Առոք բառը՝ շանիք գրաւած է ի գրչաց: Խորենացի քիչ յետոյ նոյն իմաստին կրկին գալով՝ ըստ է: «Յորժամ այսպիսիս ընթերցասիրեմք իմաստութեան ճառս եւ զրուցարութիւնս եւն»: (Ա., գ):

(1) Արտաւան (պարսկական) անուամբ պատմիչ մը կը յիշէ Եւսերիոս իւր Աւետարանուկան Պատրաստութեան զրոց մէջ, եւ հատուածներ եւս կ'առնու անորի՝ Հըրէից նահապետաց վերաբերեալ, բայց չըսեր նորաինչ ազգէ ըլլալը:

Զեմք ալ կարող հասկանալ թէ ի՞նչպէս ջանք (եւ ոչ ճառք) կարող են աւանդուիլ յետնոց։ Այս մեր տեսութեան չհակառակիր միւս խօսքն։ «Գովելիք են . . . յաղագս ջանին եւ իմաստութեան առ ի յայլոցն լինելոյ գտակք» (տող 36)։ բայց թէ պատճառ եղած ըլլայ գրչաց շփոթութեան, հաւանական կ'երեւի։

Բ. Անշուշա այնպէս կը կարծուի, ինչպէս եւ կարծած են մինչեւ ցարդ ամեն թարգմանիչք որ այդ տողերուն մէջ «ոչ միայն» շաղկապին համապատասխանող «այլ եւ»ն՝ իւր մօտ գտնուածն է ի յաջորդ տողին սակայն չէ այնպէս։ Այս մասին շատ ուղիղ անդրադարձութիւն մ'ըրած է մեզ Շուղուրեանց Բարթողիմէոս Վարդապետն իւր նորատիպ մատենական մէջ (1), թէ այդ «ոչ միայն» շաղկապին համապատասխանող «այլ եւ»ն՝ կը գտնուի հեռագոյն ի տողն 25։ բաժնուած երկայն միջանկեալ հատուածով մը, որով «Յունաց թագաւորաց» հանդիպադիրն կը լինին «արք անուանիք», որով եւ բանաւոր իմաստ եւ կապակցութիւն կ'առնու բովանդակ խօսքն։ Այս գեղեցիկ տեսութեան համեմատ հարկ կ'ըլլայ՝ նախ ուրեմն ուղղել, ինչպէս կը թելաղրէ նաև նոյն Վարդապետն, տպագրութեանց «Յունաց» բառին բաւրը փոխադրելով «միայն» բառին վրայ։

Գ. Իսկ ի՞նչ է ուրեմն այս տեղ գրչագրաց «այլ եւ»ն . . . —ոչ ինչ այլ՝ բայց իին բանասէրին մտաց ծնունդն որ, ըստ իւր տեսութեան՝ «ոչ միայն» շաղկապին կարծեցեալ կազութիւնը բարեֆելու մտօք աւելցուցած է այդ բառը, զոր մեզ հարկ է ջնջել, իբր բոլորովին անպէտ, եւ նաեւ վնասակար ինչպէս պիտի տեսնեմք։

Դ. Նոյն բանասիրին գուցէ գործն լինի նաեւ միւս ի գաղտնիս ծածկուած խոշոր մէկ խանգարումն ընագրին։ այն է «որպէս աշխարհակալութեամբ» գրուածն գրչագրաց, զոր պէտք է ընթեռնուլ «որ ինչ աշխարհակալութեան»։ որով առ յաջորդ «եւ որ ինչ իմաստութեան են ճառք» խօսքին հետ դաշնակաբար միանալով, կը հանդիպեցունէ զմեզ կորենեան գրչին ընտանի գարձուածքներէն միոյն։ «Որ ինչ ի լրոյ, եւ որ ինչ ի գրոց» (Ա, զ), եւ կամ «Որ ինչ ի գրոց . . . եւ որ ինչ ի բանից իմաստնոց» (Ա, ժթ)։ «Որ ինչ թշուառացաքս, եւ որ ինչ թըշուառանալոց եմք» (Ողբք)։ Այս ուղղագրութեամբ կը հարթուի նախ քերականական խորթ եւ անյարմար շարադրութիւն մը, եւ միանգամայն երեւան կ'ելնէ մատենագրին այս պարզ եւ յստակ միտքը, թէ «Յունաց թագաւորք» փոյթ ունեցան իրենց ազդին եւ յետնոց աւանդելու՝ թէ՝ իրենց «աշխարհակալութեանց», եւ թէ՝ իրենց «իմաստութեան» գործերն հոչակող գրուածքները, — իմաստ մը զոր ճշդիւ կրկնած է կորենացի նաև ի յաջորդ գլուխն։ «Գովելիք իմաստութեան արժանի այնք

(1) Խորենացուն Խորենացով պիտի է հասկանալ։ (Էջմիածին, 1899 էջ 7.)

ի թագաւորաց իցեն, որք գրով եւ պատմութեամբ զիւրեանցն հաստատեալ կարգեցին . . . զգործս ինաստութեան եւ զիաջուրիւն իւրաքանչիւր» եւն, եւ անտի անցնելով յիւր աշխարհն, երբ անդ այդպիսի յիշատակներ չգտներ, հայրենասիրի եւ պատմագրի մը արդար զայրացմամբ, ծանր մնդագրութիւններ կ'ընէ, թէ եւ ոչ իրենց «արժանի գրոց յիշատակի» գործերը փոյթ ունեցան թողուլ ապագայից :

**Տող 11.** — «Եետ յարմարեալ» ըսելն՝ փոխանակ «յետ յարմարելոյ», կարելի է իրը քերականական ազատութիւն մը նկատել, թէ եւ ուրիշ օրինակ մը չեմք գտներ նաեւ ի մատենիս : Զանացած է Բագրատունին իւր Քերականութեան մէջ դասաւորել զայն ուրեք, բայց ոչ փոքր բռնազրօսութեամբ . (տես Թեր. զարգ. էջ 458):

**Տող 11.** — Գրչագրական վրիպակ կը համարիմք դարձեալ, եւ կարծեմք ոչ յանիրաւի, զոր եւն, փոխանակ որ էի գրուած : Զիերջինս յաճախ կը գործածէ Խորենացի իրը մնկնական բառ, իր մը զանազանելու համար իւր նմաններէն եւ կամ բացայայտութիւն տալու . զ. օ. «Ներրովթ», որ է Բէջ» . «Արքայ Բակտրիացւոց, որ է Մեղաց» . «Պերող անուանեցաւ, որ է Յաղթող» . «Եփեստոս» . որ է Քամ» եւն : Այսպէս կը պահանջէր ըսել նաեւ աստ Պաղոմէոսի համար, որ ի մէջ իւր բազմաթիւ համանուանց, Եղբայրասէր անուամբ կը զանազանի . որ ոչ է իւր երկրորդ անունն, այլ մականունն . զի երբ հարկ եղած է Խորենացւոյ անձի մը երկրորդ անունն յիշել, ըսած է . «Դշխոյն Հրէից Աղեքսանդրա, որ եւ Մեսաղինա» (Բ. ժդ.) :

**Տող 12—13.** — Ականջաց իսկ յայտնապէս զգալի է, որ ըստ զրչագրաց ընթերցուածոյն՝ գիմաւոր բայ մը կը պակսի այս երկու տողերուն մէջ : Զայս անկանոնութիւնն կարելի է երեք եղանակու ուղղել . Ա. ըստ Լամբրոնեան մնկնչին՝ փոխել զափոխարկելուն ի «փոխարկեաց» : Բ. «Ետո բայ մը աւելցունել . «Ետ փոխարկել» : Գ. Զապէտ արարեալ» ն ուղղել ի «պէտ արար» : Մեզ այս վերջինս է հաւանական ընդունելին . զի քան զլամբրոնեանն ճշդագոյն կը համապատասխանէ Եւսեբեայ խօսքին, որում հետեւած կ'երեւի Խորենացի . «Պաղոմէոս Փիլատեղիփոս» . զլրէից դիրս յԵրրայեցւոց բարբառոյ ի յոյն լեզու փոյթ յանձին կալաւ դարձուցանել» (Քրոն. Բ. 230), եւ Բ ուղղութեան կամածելի բացատրութեան մէջ չեմք ընկնիր, որ «Ետ փոխարկել» ըսելով, Պաղոմէոսի գործը ուրիշ մը յանձնուած կ'ըլլայ . գաղափար մը «Ի անհամաձայն է 21-22 տողին» : — «Պէտ առնել», որ փոյթ ունենալ ըսել է, կը գտնեմք գործածուած առ դասական մատենագիրս Ե դարու . «Կամ ի գեհենէն երկիր, կամ զարքայութիւնէն պէտ արա» . (Սերեր. թ) . Եւ ինքն Խորենացի այլուր դարձեալ «պէտ յանձին կալաւ» (Ա. գ) ըսած է, ոչ ճշդիւ կը համապատասխանէ «փոյթ յանձին ունել» ոճոյն, որ նոյնպէս սովորական է նաեւ մեր պատմագրին . (Յղու. տող 10, եւ այլուր) :

Տող 14-24. — Վերագոյն ի Տողն 8-10 բացատրուած ծանօթութեան բնական հետեւութիւնն է որ աստ 14-24 տողերուն մէջ ամփոփուած խօսքը այլ ինչ չնկատեմք. բայց միջանկեալ խորհրդածութիւն մը, յոր կը խոտորի յանկարծ Խորենացի, կիսատ թողլով զիւր նախորդ խօսք՝ նաեւ ըստ քերականականին, եւ յետ երկայն ընդհատութեան մը՝ կը դառնայ վերստին ընդհատեալը յառաջ վարել։ Մեք զգալի ընել տալու համար նաեւ աչաց զայտ ուշագրութեան արժանի պարագայն, — որ կը ցուցընէ թէ ի՞նչ եղանակաւ մնր Պատմագիրն կը գործէր՝ անարուեստ եւ աճապարանօք, — ի դէպ համարեցանք տպագրութեանս մէջ մասնաւոր եղանակաւ մը առանձնացունել զայն, առանց բնագրին չենքին դպչելու, զի ըստ մեր այժմեան ոճոյ՝ պէտք էր զայդ հատուածն իբր ծանօթութիւն ի ստորեւ էջին գնել։

Տող 16. — Դրչաց կը վերագրեմք «Եղիպատցւոց» բառին վրայ դրուած ն յօդը, զի բոլորովին անկախ կերպիւ յիշատակուած է անունը: Տես նոյնպէս տող 19-20, եւ Պայունիուս անունը ի տողն 11:

Տող 18. — Խորենացի Պատմութեանս մէջ «Աղեքսանդրիա» քաղաքին անունը ուղիղ պահելով (Դ. կա եւ կր), սեռականը միշտ «Աղեքսանդրի» հոլոված է. (Բղջ. Բ. ձթ. Դ., լգ եւ կա)։ Զնոյնը կը գտնեմք նաեւ ի Փոքրն Սոկրատ. իսկ առ Փիլոնի (որոյ թարգմանութիւնը նոյն պէս Խորենացւոյ ըլլալուն համոզուած եմք մեք) ի Յառաջարանին, որ թարգմանչիդ է, թէ՝ «յԱղեքսանդր Եղիպատուի» ըստուած է, եւ թէ՝ «յԱղեքսանդրի», մինչդեռ Եւսեբեայ Եկեղ. Պատմութիւնն չորիցս «Աղեքսանդր Քաղաք» անուանած է, եւ զ «Աղեքսանդրիա» չգիտեր. իսկ Քրոնիկոնն, «Աղեքսանդրացւոց Քաղաք» կը կոչէ:

Տող 19. — Կը տեսնեմք որ 1881ի տպագիրն՝ նախկին 1865ի տպագրութեան տիրելոյ ընթերցուածն փոխած է աստ ի տիրողաց, անշուշտ նորագիւտ գրչագրին հետեւելով որ (ըստ յայտարարութեան Յառաջարանին) նմա «ընտրելագոյն» երեւցեր է. բայց մեղ իրաւամբ կակածելի կը թուի որ այդ գրչագրին ընթերցուածն հին բանախրի մը ինքնադատ ուղղագրութիւնն ըլլայ, եւ Կիլիկեան դարու բանախրի մը, քանզի տիրող բառը այդ դարուն է, եւ ոչ ոսկեգարու, ինչպէս են նաեւ նորա համասեռ՝ իշխող, քագաւորող բառերն (Բղջ. Հայի, Բարգ.): Ող ածանցեալ բառերուն գործածութեանց հանգամանք շատ նուրբ են, եւ յայտնի է հայկարանից թէ ինչպիսի զգուշութեամբ գործածած են զայն ոսկեգարեանք: Բայց առ ի՞նչ տիրելոյ զընթերցուածն, որոյ յայտնի է Վրիպակ լինելն չուղելի ի տիրելոց, որ թէ սակեղարեան է, եւ թէ Խորենացւոյ յոյժ մօտաւոր վկայութեան մը համաձայն. «Ի կալանս ըմբռնեալ յաղջկանէ միուջէ իշխելոյ կողմանցն այնոցիկ» (Բ. կղ): Եւ կամ այնոր համապատասխանող կրաւորական ձեւոյն. «Հրաման տայ բիւրուց գործաւորաց յԱստրեստանեայց եւ յայլոց իշխեցելոց» (Ա. ժգ): (Բղջ. Քերակ. զարգաց. § 476):

Տող 19-20. — Աւելորդ է անդրադարձունել որ ն յօդեր կը վրխան եւ աստ ի գրչագիրս, ինչպէս եւ ի տողն 11 եւ 16, որոց պիտանաւորութիւնը չհաստատուիր բաղդատելով 1 եւ 5-6 տողերուն: — Սակայն եւ այնպէս այս երկու տողերուն մէջ աւելի նշանաւոր է անքերական ծանր վրիպակն: որ անուանեցաւ կրաւոր բային՝ հայցական տէրբայի տրուած է, մի զո՞ւ: Այս գրչագրաց վրիպակը երկու կերպիւ կը ըստայ ուղղուիլ: կամ «ոչ մի զո՞ւ»ին զ նախդիրը ջնջել: եւ կամ զ«առուանեցաւն փոխել «առուանեց»: Մեզ այս վերջինս է աւելի ընդունելին: զի խուսած կ'ըլլամք միանգամայն թէ՛ ոյ գերանուան աւելորդ եւ թէ անուանուեցաւ բային անհաճոյ կրկնութիւններէն: Թուի թէ այս վերջին բասին, որ քիչ մը վերեւ յիշուած է, արծագանգն առիթ տուած է գրչին սխալանաց: — Այս ուղղութիւնը հաւանական պարագայ մը եւս հետեւցունել կուտայ մեզ որ Խորենացի իւր մտքէն ստեղծած չէ զՊաղոմէոս Եղբայրամէրն «Յունաց թադաւոր» կոչել, այլ աղբիւրէ մը առած է:

Տող 27. — Կարծեմք իրաւացի է վրիպակագրութիւն համարի գրչաց «զիյր դիւանաց» ըսկելն՝ փոխանակ «զգիրս դիւանաց»: Կայ արդարեւ տեղ մը ըսուած: «Եւ զզիր դիւանին՝ յայլ փոխեալ նորա անուամբր (Գ. ծա): բայց այդ տարբեր ինչ կը նշանակէ: Արդարեւ այլուր եւս յաճախ գործածած է Խորենացի զիյր բառը եղականաձեւ, բայց նշանագիր, լեզու, նաևնակ, եւ կամ գրութիւն՝ գրուածի նշանակութեամբ միայն: Վերջնոյս օրինակ մը բերեմք: «Որք գրով եւ պատմութեամբ զիւրեանցն հաստատեալ կարգեցին զժամանակս եւ զգործս» (Ա. գ), զոր Դաղղիացին ըստ Իտալականին՝ համաձայն բնագրին եղակի թարգմանած է: «Illes les ont confié à l'histoire écrite». մինչզեռ զ«զիր դիւանաց»ն աստ ստիպուած է յոգնակի թարգմանել: «Les écrits des archives»: թողումք որ ուրիշ տեղ մը ինքն Խորենացի բացայայտոյնս ըսած է: «Զմատեանս մեկնեմից վարժարանին» (Բ. իէ): Ո՞չ ահա այդ «զիր» վրիպակագրութիւնն է որ պատճառ եղած է մոլորութեան մեկնչաց, 32-33 տողերուն խորենացոյն տակերը՝ իւր նշանագիրս կարծելու հանեալ ի դիւանաց, ինչպէս պիտի տեսնեմք ընդ հուապ:

Տող 28. — Դարձեալ 1881ի ապագրութիւնը՝ 1885ի Բիւլիոս ընթերցուածք փոխած է ի Բիւլոս, անշուշտ Լամբրոնեան օրինակին հետեւելով, եւ կամ զի այլուր (Ա. գ եւ զ) այնպէս կը կարդան ամեն գրչագիրք: Մեզ սակայն բացարձակ անընդունելի է որ այդ անուանդիանգարումն Խորենացոյն աւելի ընծայելի հաւանական համարուի եւ ոչ գրչաց: բայց զայսմանէ յաջորդ գլխոյն մէջ:

Տող 28-29. — Կ. Միւլլէր: որ իւր Բերոսոսի հատակոտոր գործոց հաւաքման մէջ՝ նաեւ Խորենացոյ այս հատուածը ի մէջ կը բերէ ի վիսթոնեանց լատին թարգմանութենէն առնով (1), զայն (εινδεμ)

(1) Fragimenta Historicorum Graecorum. (Didot. 1861) Հա. Բ. էջ 495:

ցուցականը ի նախայիշատակեալն Պաղոմէսո յարաբերելով, կը համարի թէ Խորենացի շփոթած ըլլայ զմերոսո ընդ Մանեթոնի, եւ կամ զնոտիոքո ընդ Եղայրասիրի : Մեք չեմք կարծեր թէ ուղիղ ըլլայ այտեսութիւնը . նախ զի՞ այն որ բացատրութիւնը, զոր բաւական յաճախ գործածած է Խորենացի՝ նոյն իսկ անձանց յարաբերմամբ, ոչ երբեք այդքան հեռաւոր առարկայ մը ակնարկած է . եւ երկրորդ՝ աստ յուղորողն եւ Թերոսոսի աշխատութեան պատճառ եղող անձն ի բագաւրաց չէ, այլ յարանց անուանեաց եւ ինասուրեան պարապելոց : Սակայն ոչ թէ միայն զարմանալի է Խորենացոյ աստ անուն չտալն, այլ եւ ցաւալի իսկ, զի գուցէ նոր ինչ եւ հետաքրքրելի կարող կը լինէինք լսել, այն որ մեք ի Տատիանոսէ (Ընդդիմ Հերանուսոց, § 58) եւ յԵւսերեայ (Պատմական ժամանակից) գիտեմք՝ որ այդ յորդորոցն եղած է Անտիոքոս (Բ Թէսո) ի Սելիւկեանց, եւ Խորենացի, զորմէ չեմք կրնար հաստատել թէ այդ յիշեալ պատմիշներէն առած ըլլայ զիւր տեղեկութիւնն, բայց անշուշտ գոցա աղքերակից ականէ մը, որ յիշատակելոցդ նման՝ Ասորի կամ Ասորաբրնակ ոմն եղած ըլլալու է: —Իսկ պատառիկդ բաղդատելի է ընդ բանին . «Եւ վկայ այսոցիկ Բերոսոս՝ այր Քաղցացի եւ երեւելի յամենեսին, որք զիրատու զիմաստութեամբ գային . քանզի եւ զաստեղագիտութեանն մատեանս . . . նա ենան ի Յունաց լեզու» (Եւս. Քրոն. Ա., 62-63). ուր դիտելի եւս է վերջին խօսքն, յորմէ կ'երեւի շարժեալ եւ Խորենացի, ի պատմութենէ՝ արուեստից խնդրոյն կ'անցնի:

Տող 30. — Գրչագրաց աստ «եւ» շաղկապն եւ «ուրեք ուրեք»ն, որ ի զանազան տեղին կը նշանակէ, կ'այլայլեն եւ կը կնճռեն Հեղինակին թէ՛ լեզուն եւ թէ՛ ամփոփ եւ բանաւոր իմաստը . աւելորդ կը համարիմք բացատրութիւն տալ . գրչաց վրիպակագրութիւն լինելն յայտնի է:

Տող 32-33. — Ինքնին ընթերցողաց աչաց կ'ընդհարի այդ երկսոուդեայ նշանաւոր հատուածիկը, ցարդ գրչագրաց մէջ իրը միայար Խորենացոյ բանից մասն ներկայացուած, որ եւ երկար ժամանակ մեկնչաց եւ թարգմանչաց ոչ սակաւ մտաց տաշնապ բերած է, թէ՛ անոր իմաստը հասկանալու, իրը Մատենագրին կարեւոր մէկ խօսքը, եւ թէ՛ նախորդ եւ հետեւորդ բանից հետ ունեցած կապը գտնելու, ինչպէս ծանուցինք վերագոյն, «գիլը դիւանին» վրիպագիր ընթերցուածը, եւ հետեւորդ «յեղուլ ի յոյն բան» խօսքը՝ յայն նախապաշարեցին գիրխաւորապէս միտքերը, իրը թէ պատմիշն ուզած ըլլայ այդ յեղինան (թարգմանութեան) որպիսի ինչ ըլլալուն քանի մը օրինակ տալ, Այս մնկնութիւնն աւելի եւս հաստատութիւն առաւ՝ այնու որ նաեւ գրչագիրք (յետնորդք անշուշտ) սոյն գաղափարին հետեւելով, փոխանակ տառերուն ձեւերը պարզապէս գրելու, (ինչպէս եղած ըլլալու է նախագաղափարն), անոնց անունները կը գրէին, իրը բացայայտութիւն տալու ծածկաբանութեան մը : Թովմաս վանանդացի, զորմէ խօսեցանք վերագոյն, առաջին եղած

է զայս մեկնութիւնը մարմնաւորող՝ իւր տպագրութեան մէջ հետեւեալ մեկնական յաւելուածը յեռլով բնագրին մէջ նօտրագիր, այսպէս «Այսինքն» Ալէփ Քաղդէացւոց առ Խի Յունաց. Զէ եւ թէ Քաղդէացւոց առ Փսի Յունաց. Ղային Քաղդէացւոց առ փոքր է Յունաց, Շին Քաղդէացւոց առ Սիլմա Յունաց»: Վիսթոնեանք եւս այդ մեկնութեան հետեւցան, զնոյն յաւելուածն եւս թարգմանելով հաւատարմարար: Վենետիկան իտալական թարգմանութիւնը, որ անոր յաջորդն եղած է, ինչպէս նաև իւր հետեւորդ թարգմանք եւ մեկնիչք, չշեղեցան այդ մեկնութեան սկզբունքն, Այն որ կը խարէր եւ կը վստահեցունէր զիրենք իրը ուղիղ ճամբու մէջ ըլլալնուն, հատուածոյն վերջին մասն էր: «Ե առ Ս» ընթերցուածն իրօք լծորդատառութիւն մը կ'երեւցունէր, թէ եւ այն եւո՞ զրիպակ գրութիւն: իսկ միւս տառից հանդիպութեանց մէջ այդպիսի աղդակցութիւն մը չտեսնուիլն, գրչագրաց խանգարումն կը համարուէր: Դեռ այդ վիճակին մէջ կը գտնուէին կարծիքք, երբ յանկարծ ի լոյս ելաւ 1881ի տպագրութիւնն, որ բոլորովին ցնցեց մտքերը, ինդրոյն բոլորովին տարբեր եւ նոր ուղղութիւն տալով: այն թէ ոչ այբքենական մտօք առնլու է այդ տառերը, այլ իրը համառօտագրութիւն: եւ այդոր ալ մեկնութիւնը կուտար առ տեղեաւն՝ նոր ընթերցուած մը փոխանակելով հնոյն տեղ, զոր մեք յառաջ կը բերեմք աստ (ուղղելով սակայն թէ՛ տպագրութեան վրիպակները, եւ թէ՛ դասաւորելով մասանց կարգը ըստ գրագրաց): «Որպէս զԱմտղարախութիւն առ Քաղդէացիս, եւ զԹուականութիւն առ Փիւնիկեցիս, եւ զերկաչափութիւն առ Նգիպտացիս, եւ զերաժշտութիւն առ Թրակացիս» (1): — Այս մեկնութիւնն, մեր անձնական համոզման առջեւ գոնեա, այնքան աւելի ընդունելի պէտք էր լինել, քանի որ այդ տպագրութենէն ամօք յառաջ զնոյն անդրադարձութիւնն ըրած էինք ճշդիւ եւ մեր ծանօթաբանութեանց մէջ նշանակուած: իսկ երբ Արարած հանդէսին մէջ մէկ կողմանէ կը յայտարարուէր (1894 Յունիս) թէ էջմիածնի թիւ 1665 գըրչագիրն, եւ միւս կողմանէ՝ Տաշեան յիւրում ընդարձակ ծուցակի (էջ 1037) թէ նաև Վենետիկան Միիթարեանց ԺՊարեան գրչագիր մը (թիւ 157)

(1) Հանոյ անշուշտ ընծայուեցաւ գիտնոց այս նոր եւ բանաւոր մեկնութիւնն: սակայն ներուի մեզ ինորհրդածել, որ ծանր յանցանաւորութիւն մը յանցած են Յարգոյ հրատարակիչքն, բնաւ առ տեղեաւն ծանօթութիւն մը չտալով թէ ուստի՛ էր այդ նոր ընթերցուածն: նոցա, որ Միիթարեան Հարց զգուշաւորութեան վրայ վստահք էին, այնպէս թուեցաւ, իրը թէ այդ նորութիւնն հանուած էր նորագիւտ զրչագրէ մը, մինչեւ յետոյ ծանուցուեցաւ թէ ոչ, այլ Ոսկեփորիկէ մը, եւ թէ ԺԿ գարու Վանական վարդապետի հատուածն էր կամ մեկնութիւն, — այն եւս անյայս թէ ինչպիսի՞ պարագայիւք, որ կուգայր կը կարկանդակագովովի՞ Ե դարու Խորենացւոյ մը բնագրին մէջ, եւ այն ոչ լուսամիանելու ինդիրը, այլ քննադատ մտքերը ուրիշ ճամբու մը մէջ մոլորեցունելու, ինչպէս պիտի տեսնեմք:

զայդ մեկնութիւնն կուտային, հաւանականութիւնը առաւել եւս հասու տառութիւն մը առած եղաւ, հնոց եւ նորոց կարծեաց մէջ անկախ համաձայնութիւն մը տեսնուելով (1), թէեւ հակառակող կարծիքներ ալ երեւցան, առանց բանաւորագոյն մեկնութիւն մը ի աեղն փոխանակելու, ինչպէս կը յիշատակէ Ստեփանէ իւր թարգմանութեան Բ տպագրութեան ծանօթութեան մէջ, (էջ 331-332): Այլ զի խնդիրն ինքն յինքեան մեծ կարեւորութիւն մը չունի մեր ազգային պատմութեան նը-կատմամբ, մեք իբր Պատմութեանս բնագրին խնդիր՝ զայն միայն քըն-նեմք թէ այդ հատուածիկդ իրօք կը կազմէ՞ մասն այդ բնագրին, եւ թէ Խորենացւոյն է թէ յետնոց:

Նատ պատճառներ կը տեսնեմք որ չեն ներեր զհատուածիկդ մասն համարիլ բնագրին, նախ զի սերտ եւ բնական կերպիւ կապուած չէ նա-խորդ բանից շարագրութեան հետ, եթէ միահետ գրութեան մասն ըլ-լար, մանաւանդ Խորենացւոյ արագ գրչին տակ, պէտք էր բացատրութեան ձեւը համաձայնէր եւ կապուէր հաւաֆել բային, եւ ոչ թէ, ինչպէս ոմանք ուղած են ենթագրել, գտանել բային հետ, զի Խորենացւոյն մօ-տակայ խօսքը արուեստից գտնուելուն վրայ չդառնար, այլ հաւախուելուն վրայ: — Բ. Կապուած չէ նաեւ բուն եւ մայր իմաստին հետ, որ պատ-մական մատենիլ կը զբաղին, եւ ոչ թէ արուեստիք արուեստք՝ երկրոր-դաբար եւ անցողաբար յիշուած են անդ, եւ անբնական էր որ Հեղինակն զառաջինները զանց ընելով, վերջնոց վրայ ճոխանայր՝ մանրամասն տեղեկութիւններ տալով: — Գ. Կապուած չէ նաեւ հետեւորդ խօսքերուն հետ, «Եւ ժողովեալ զայնոսիկ արանց ։ ։ ։ զորոց եւ մեք զանուանն գի-տեմք»: Քանզի այս խօսքերը, մասնաւորապէս նկատմամբ Երաժշտու-թեան, իբր ի Թրակացւոց անցած առ Յոյնս, բոլորովին անձիշդ եւ անյարմար է Պաղոմեանց ժամանակին, զորմէ են բանք Հեղինակին: անյայտ դարերէ ի վեր արդէն ընդունուած, ընտելացած եւ հեղլենացած իսկ էր՝ ոչ միայն արուեստգ, այլ եւ Թրակացի ազգն, եւ ի՞նչպէս կը ր-նար Խորենացի նոր Որփէոսի մը անունը գիտենալ (2): — Ուրեմն մեր

(1) Վեննական գրչագրին աւանդածը նշանական է այնու, որ յեմ զնոյն բանաձեւն տալու, «Աստղաբայսութիւն առ Քաղցէացիս» եւն: կը յարէ: «Խորենացին գրէ: Ե առ Գ, Ա առ Գ, Թ առ Փ, Ե առ Թ», ուր գիտելի է որ փիսանակ տառերու անոււանց՝ ձեւերը միայն տրուծ է, որ հնագոյն գրութեան ձեւն էր, սկայան զարմանալի իր ոչ գրչա-գրաց կը համաձայնին, եւ ոչ իւր իսկ տուած բանաձեւոյն՝ այդ տառերը:

(2) Կը հաստատէ իմ եւ Գրիգոր Մագիստրոս մեր այս խորհրդա-ծութիւնը յասելն: «Թարգմանիչք ի Պաղոմէոսէ ոչ ի Յոյնս գտեալ էր զամնայն, որպէս եւ Յոյնք յերայեցւոց եւ ի Քաղցէացւոց եւ յԵղիպ-տացւոց եւ յԵղովպացւոց: Քանզի առ Յոյնս յտառնմնականէն միայն յատուկ Երաժշտականն բնաւորեցաւ, եւ զայլն յայլմանէ Թարգմանեալ եւ ժողովեալ», (Թուղր առ Կիրակոս Դպիկ): — Զեմք կարծեր որ զմեր այս առարկութիւնը ցրելու համար՝ հաւանական համարուի ենթագրելն թէ Շ տառը ոչ զերածնտութիւն, այլ զբժնէութիւն կը նշանակէ, ինչ-

այս խորհրդածութեանց եղրակացութիւնն ոչ այլ ինչ կրնայ ըլլալ, բայց ըսել եւ ընդունել որ հատուածիկդ ծանօթութիւն մի է, — արդէն հանրածանօթ եւ իբր յառածս դարձած առ հինան, — որ իբր մեկնութիւն կամ լուծութն (ինչպէս կը կոչէին մերքն Յունական scholie = պարապութն համապատասխանող բառը) աւելցուած է Խորենացւոյ՝ արտեստից վրայ խօսող պարբերութեան դէմ ի լուսանցս, եւ յետոյ զայն ընդօրինակողք՝ բնագրին մէջ առած են, Արդէն այդ հատուածոյն համառոտագրական ձեւն զայդ կը հաստատէ, զի անտեղի է, մանաւանդ անոր գործածած անսովորական խրինութեանը նայելով, որ մատենագիր մը լրջօրէն զայն իւր գրութեան մէջ յեռու յանկարծ :

Դալով երկրորդ խնդրոյն թէ արդեօք Խորենացւոյ է յաւելուածըդ, թէ յետոց, — վերջինս աւելի հաւանական կը թուի մեզ, բայց բաւական եւ ապահով պատճառս եւս չեմք գտներ որ Խորենացւոյ ըլլալն ալ մերժուի : Քանի գիտեմք որ նախկին բանասիրութիւնն այդ խնդրով զբաղած էր արդէն բազմօք յառաջ քան զե դար: Հարկ չկայ մինչեւ ի Սանքոնիաթոն վեր ենել (Դ դար Ն. Ք.), որ իւր մատենին մէջ յիշատակած կ'աւանդուի արուեստից եւ կարեւոր գիտութեանց ծագումն կամ հնարողները, եւ ոչ ալ ի Ծննդոց գիրս (Դ, 21-22), եւ կամ ի Յովսեպոս (Ա. դար), որ զերկրաչափութեան գիւտը Աղամեան նահապետաց կ'ընծայէ (Հնախ. Ա, գ, 9). բաւական համարուի մեզ յիշել զՃատիանոս (Դ դար), որ իւր ընդդիմ Հելլենաց գրութեան մէջ, յետ զՅոյնս դարսիելու, որ թեթեւութեամբ արհամարհելով զայլ ազգս իրը վայրենամիտս՝ կը պարծէին թէ ամենայն արուեստից գիւտք իրենցսէ ծագումն առած են, կը թուէ նոցա մի առ մի թէ զԱստղաբաշխութիւն ի Բաբելացւոց ուսած են, զՄոգութիւն ի Պարսից, զԵրկրաչափութիւն յԵզիպտացւոց, զԴրութիւն ի Փիւնիկեցւոց . թէ Խրակացի Որբէոսն երգոց ուսուցիչ եղաւ իրենց, սրնգահարութեան Փոխւգացիք, դարբնութեան Կիկղոպք, թմրկի Տիւրենացիք, եւն . եւն . (Migne. PG. Հա. Դ. էջ 803 եւն .): Բայց Խորենացի կարէր առած ըլլալ մասնաւորապէս ի Սահմանաց գրոց, զի յոյժ նման է հատուածիկդ, — բաց ի դասաւորութենէն, որում Դաւիթ իմաստասիրական միտք մը կուտայ . (Սահմ. Փէ): — Իսկ այդ հատուածին ուղղագրութեանդ զալով, քանի որ ցարդ ուրիշ մեկնաբանութիւն չեմք լսեր քան զ1881ինը՝ աւելի բանաւոր եւ աւելի անբռնազրօս, հարկ է ըսել թէ գրչագիրք խանգարած են տառերը, ըստ որում եւ ուղղագրել հարկ տեսած եմք մեք :

Տող 36. — Նախընթաց ներմուծութիւնն ընող բանասիրաց թենական գործն էր նաեւ բնագրին զայնոսիլ հին ընթերցուածը, ինչպէս կը պէս կը տեսնեմք Դիւտոյ թղթոյն մէջ առ Վաշէ (առ Կաղկանառուացւոյ) . զի առվորական չէր այդ տեսութիւնը առ հինան :

պահանջէր տեղն։ փոխել ի զայսովիկ։ որ այլ եւս չյարմարիր յետ արտաքսուելու եկամուտ հատուածոյն։

§ § 7—8.—Այս երկու հատուածոց մէջ կը կարենացւոյ տեսութիւնքն՝ զորս կ'ընէ, կարեմք ուղիղ նկատել, բայց խորհրդածութեամբ մը։ «Եետ զառտնին իւրեանց յարմարեալ իրս խօսքը», ճիշդ է, մասնաւորելով Պաղոմեայ Բ Եղբայրասիրին։ զի արդարեւ սա երբ ի զահ ելաւ, նախ ինչ ինչ արտաքին եւ ներքին քաղաքական կնծիոներ որ կային, փութաց կարգի գնել եւ խաղաղել, կէս մը զինու զօրութեամբ, եւ կէս մը զիջողութիւններ ընելով, եւ յետոյ անմիջապէս ձեռք զարկաւ իւր պետութեան ներքին բարեկարգութեանց, այնպէս որ իւր 36ամեայ թագաւորութենէ վերջը (285-247 Ն. Ք.), ժառանգութիւն թողուց իւր որդույն պետութիւն մը բարգաւաճ նիւթապէս եւ բարոյապէս, զանձարան մը ճոխ եւ ի կարգի, ցամաքային եւ ծովային զօրութիւն մը լաւ կազմեալ՝ ոչ ինչ նուազ եղած էր նորա նաեւ գիտութեանց եւ արուեստից զարգացման տուած քաջարերութիւնը։ Բայց թէ ինքն միայն եղաւ որ «զամենայն ազգաց մատեանս եւ զվէպս ի յոյն լեզու փոխարկեաց», եւ կամ թէ «վասն առաւել յունասէր բարս ունելոյ» ի յոյն լեզու զիւր աշխատութիւնն ժողովեաց», — որ ակնարկութիւնք են ի մեծահամբաւ Ազեքսանդրեան Մատենադարանն, — չափազանցեալ է։ այդ զովելի գործունէութեան յառաջընթացն եղած էր նախ նոյն ինքն Եղբայրասիրին հայրն՝ Պաղոմէոս Ա Ղագոս, որ եւ հիմնարկու եղած է այդ Մատենադարանին, եւ միանգամայն իրմէ ետեւ նոյն ողույն մէջ ընթացաւ նաեւ որդին Պաղոմէոս Գ Եւերգետէս, մինչեւ ոմանց սմին իսկ ընծայել Մատենադարանին շինութիւնը, եւ նորա յաջորդք հետզհետէ, որոց գոզցես, հանգերձ ոմանց ի նոցանէ ոչ զովելի իսկ կենօքն, իրենց գահուն փառաց մէկ պայմանն կը համարէին գիտութեանց խնամակալ ըլլալ։ Խորենացւոյ առ Եղբայրասէրն մասնաւորելն յատյնած գաղափարըն՝ ոչ իւրն է, այլ իւր մերձակայ գարերուն քրիստոնեայ, եւս եւ Հրեայ պատմչաց, ծնունդ առած, ինչպէս կ'երեւի, Եօթանասնից թարգմանութեան մեծ աւանդութենէն, իբր թէ Եղբայրասիրին հրամանաւն եւ մասնաւոր փութովն կատարուած էր այն (1)։ Զի ահա սոյն գաղափարաւ ըսած է Սոկրատ պատմագիր Փոքր Թէոդոսի համար։ «Եւ ժողովէք զամենայն գիրս սուրբս (գրչ. սրբոց) առաւել քան զՊաղոմէոս Եղբայրասէրը (է, իբ. ըստ Խորենեան թարգմանութեան), Սակայն Խորենացւոյ բացատրութիւնք աւելի նմանութիւն ունին Յովսեպոսի, որ իւր Հնա-

(1) Յայտ է, որ այժմեան գիտունոց անընդունելի է նոյն իսկ այդ աւանդութիւնը, յորում նաեւ պատմական անյարմարութիւնք կը տեսնուին. զոր օրինակ՝ զԴիմետր Փաղերացի այդ թարգմանութեան հոգատար, մասամբ եւ գործակից համարելն, մինչդեռ արտաքին պատմութիւնն կ'աւանդէ որ այդ մարափի գիտնականն՝ արդարեւ վերակացու էր

իսութեան մէջ այսպէս կը յառաջարանէ նոյն Եօթանասնից պատմութիւնն ընելով. «Դեմետրիոս Փաղերացի, որ մատենակալն էր Պտղոմեայ Եզրայրասիրի, զամենայն փոյժի ի մէջ առնոյր զմատեանս ամենայն աղդաց հաւաքել, եւ ուր ուրեք գտանէին՝ գնոց առնուլ, առ ի զմիսս հաճել զարքային, որ պէտ առնէր ժողովել մատեանս» . եւ թարգմանութեան համար ալ՝ «բազում աշխատութեանց պէտք էին» կ'ըսէ (ԺԲ, թ, 2): Հարկ չեմք ենթադրել որ Խորենացի իրօք այս տողերը ընդօրինակած ըլլայ. կրնար Արքատէոսեան աղքիւրին հետեւողէ մը առած կամ ուսած ըլլալ, որում հետեւած է մասամբ եւ ինքն Յովսեպոս: Արդ հուսկ բանիցս: արդար ըլլալու համար առ Խորենացի, պէտք է որ աւելի ուշ դնեմք իւր 8-10 տողերուն:

Գալով նորին Պտղոմեայ «զՅոյնս նուաճելոյն» եւ «Յունաց թագաւոր» կոչուելոյ խնդրոյն, թուի մեզ թէ Խորենացի ասոտ զեղայրասէրն՝ շփոթած է նորա որդւրյն Եւերգետէս Առյ հետ. զի սա է իրօք որ իւր հօրը ի պատրաստի թողած պատերազմական զօրութեամբք, յէտ իւր Բերինիկէ քըոջ սպանման վրէժը լուծելու համար յԱսորիս արշաելու, անտի զիւր յաղթական բանակն շարժեց յԱրեւելս մինչ ի Բարելոնն եւ մինչ ի Բակտրիա, մինչդեռ նոյն ժամանակ իւր նաւատորմիղն ալ Փոքր Ասիոյ բովանդակ ծովեզերքը քերելով՝ տիրեց շուրջանակի մինչեւ ցԵլլեսպոնտոս եւ Թրակիոյ մէկ մասին, եւ Ելլադացւոց (Յունաց) վրայ եւս զերագանութիւն մի հաստատեց բարեկամական, այնպէս որ այն ժամանակեան Աքայեան դաշնակցութեան դիպաց վրայ խօսելով՝ Պլուտարքոս (իւր յամսն 220), «Միջամուխ լինէր Պտղոմէոս յամենայն գործս Յունաց» կ'ըսէ (Փիլոպունն . ը): Ուստի արդարեւ ոչ «իբրեւ զանվարժումանս եւ գտգէտու» կամ ի խելաց կը խօսէր մեր ծերունին, երբ զՊտղոմեանս» «Յունաց թագաւոր» կ'անուանէր: Երբ Մահարայեցւոց գիրքը զԱնեւեկեանց թագաւորութիւնը «Թագաւորութիւն Յունաց» (Ա. , ա. 11) կ'անուանէ, քանի՛ եւս իրաւացի էր զնոյն անունն տալ եւ Եգիպտականին, ուր այդ աշխարհակալութեամբք, նաեւ Աղեքսանդրիա յունական ոգնոյն եւ լեզուին եւ մատենագրութեան մնձ շարժումն կը տեսնուէր այդ գարերուն մէջ: Ասորին Միքայէլ, թէեւ յետնագոյն դարուց պատմագիր, քայլ անշուշտ հին աղքիւրէ մը առնլով՝ ըսած է: «Եւ երարձ (Աւգոստոս) զթագաւորութիւնն Պտղոմեանց՝ որ Յունաց կո-

Մատենագարանին առ Ղագոսիւ. բայց Երբ Եղբայրասէրն գահակալեց: իւր առաջին գործերէն մին եղաւ զնա յԱղեքսանդրիոյ աքսորել քաղաքական խնդրոյ մը պատճառու: Թէպէտեւ յի դարու Հրեայք կը ցուցընէին Յուստիսոսի վկային յԱղեքսանդրիա այն Սոլիկները ուր իւր թէ Կօթանասուն ծերքն առանձնացաւ՝ ըրած էին իրենց թարգմանութիւնը: բայց անտարակուսելի է որ Նդիպտացի Հրէից ձեռներիցութեամբն իսկ կատարուած է այն՝ մասն առ մասն, նոյն Պտղոմեանց ժամանակները: իրենց պէտքին համար՝ մայրենի լեզուն կորուսած ըլլալով:

չէր»։ (Տպ. Եմի, էջ 112)։ — «Իմ կենօքս, իմ գործովքս յոյն եմ» կ'ըսէր պարծանօք թուլիանոս։ «Այո, եւ իշխնովդ Յունաց»։ կը պատասխանէ Լիբրիանոս, — գէթ այսպէս մեկնաբանելով գաղղիացի մատենագիր մը մեծի հոեառորին գամբանականին մէկ խօսքը։

Տող 34-35։ — Իսկ Պատմչին ըսելն թէ այդ «մեծամեծ եւ գարմանալի» արուեստից եւ անոնց թարգմանչաց անունները «հաւաստի գիւտեմք», ակնարկութիւն է անշուշտ Բերոսոսի, Մանեթոնի, Արիւդենեայ, (գուցէ եւ Մենանդրի), որոց անունները կը յիշէ այլուր (Ա, դ, եւ Բ, ժդ), ուսեալ յԵւսերեայ։ — Բղդ. եւ զտողն 28։

Տող 36։ — Ակնարկեցինք արդէն որ ն յօդի յաճախութիւնք կ'երեւին Պատմութեանս մէջ։ կարելի է որ մասամբ Խորենացւոյ գրչին իրօք արդիւնքն ըլլայ՝ իւր հելլենաբան ոճոյն համաձայն, որ կարեւոր սեպէ նաեւ անոնց յօդերուն ստէպ գործածութիւնը նաեւ ի հայումն զի սոյն երեւոյթն կը տեսնուի նաեւ իւր թարգմանութեանց մէջ։ քայց տարակոյս չկայ, որ մասամբ եւս գրչաց գործունէութեան շնորհն է ։ եւ եթէ կան դէպք որ այս անհաւատարմութիւնն՝ այդ աննշան կարծուած տափին վրայ՝ քոլորովին խանգարէ իմաստը եւ զմեզ մոլորեցունէ հեղինակի մը խօսքը ճիշդ եւ յստակ չհասկանալու, ահա մին աստ «իմաստասիրեցեալք» բառին վրայ տեսնուածն է ի գրչագիրս։ զի այդ յօդով կարգալով խօսքը, «Եւ գովելիք են, որպէս իմաստասիրեցեալքն», այնպէս իմն կը հասկացուի, ինչպէս եւ հասկացած են ցարդ թարգմանիչք, իբր թէ Խորենացի ուզած ըլլայ «իմաստասիրողները» բաղդատութեան մը եզր ընել, մինչդեռ լոկ յատկուրիւն մը նկատել կ'ուզէ վերոյիշեալ ջանից հետամուտ եղողներուն վրայ, որ այդ իրենց հաւաքելով եւ թարգմանելով գկարեւ որ մատեանս, իբր իմաստասիրողք եւ իմաստութեան հետեւողք կ'ըլլան։ եւ ինչպէս սոքա գովելիք, եւս առաւել գովելիք կը լինին նաեւ նոքա որ անոնց աշխատութիւնները սիրով կ'ընդունին։ Մեր այս պարզ իմանալի մեկնութեան դէմ տեսնեմք եղած թարգմանութեանց կնճուտութիւնը։ «Եւ գովելու արժանի են ինչպէս այն իմաստաէրները, ուրիշներու գործերը գտնելու աշխատութեան . . . համար, առաւել եւս նոքա » եւն։ (Ստեփանէ, ք տիպ) — որ կարծեմք ոչ յըտակ է եւ ոչ իմանալի։ Գաղղիականն որ զիտալականն կը թարգմանէ, այսպէս կ'ըսէ։ Ce sont [des écrivains] recommandables, puisque par amour de la science, ils découvrirent à force des recherches les productions des autres»։ եւն։ — Խորենացի յաճախ գիրծածած է մեր մեկնութեան ձեւը, յորոց զոմանս կընամք յիշել։ «Ինձ այսոքիկ սիրելիք, որպէս բնիք եւ իմոյ արեանառուք»։ «Ակնածէր որպէս արդարեւի թշնամոյց», «Տայ նմա եւ զգաւառն Շիբրակ, որպէս ազգականի իւրում»։ «Եւ գքեզ պատուով ընկալցին, որպէս զարդարեւ վարդապետ իւրեանց»։

Տող 36. — Լամբրոնեան բանասէրը «վասն ջանին» բառը փոխած է «վասն բանին», անշուշտ անոր համար որ՝ «իմաստութիւն» բառ մը կայ մօտ :

Տող 37. — «Լինել գտակ»։ Բղդ. գործածուած նաեւ Խորենացւոյ թարգմանութեանց մէջ։ «Եւ նոցին ահա (առասպելաբանութեանց) գտակ լինելով», եւն։ (Պիտոյից Դ. ա.)։ — «Ո՞յք են գտակք սահմանացս այսոցիկ» (Սիևնի, բ.։), թէեւ վերջինս գործածած է այլաւր նոյն մաօք նաեւ Գտողի բառը։ — «Եւ եթէ իւրեանց չարեացն են գտակք, ե՞րբ արդեաւք ի տուեցելոցն ի բաց կայցեն»։ (Դր. Ածար. Առ. որս)։

Տող 38. — «Ոչ գանգաղիմ»։ Բղդ. «Այլ անտօնելի մեզ, դանդաղիմ ասել, համայն արարէք տօնս»։ Դր. Ածար. Առ. որս.։

Տող 39. — Անյարմար կը գտնեմք գրչագրաց կամ ընթերցուածը, որ խօսքին վճռական ձեւն եւ գոյնը կորսնցունել կուտայ, միանգամայն եւ նշութիւնը. զի Խորենացի, ինչպէս նախորդ խօսքերէն կը հասկցուի. մայր կը կոչէ զՅոյնս այն արուեստից որ իրենցմէ էր. եւ դայեակ՝ զորտ ուրիշ ազգերէն առին եւ զարգացուցին։ — Հիւնքեարպէյէնտեան տեղ մը (Ստուգաբան. Էջ 256) կը համարի թէ Խորենացի զայս խօսքն առած ըլլայ Խոռկրատէն։ բայց մեք չգտանք այդպիսի ինչ։ Հելլեն ճարտասանն իւր հայրենեաց (հինն Աստիքէի) վրայ պարծենալով՝ իրը ինքն իւրմէ անկախ ուրիշներէն զարգացեալ աշխարհ, կ'ըսէ. «Մեզ Հելլենացս միայն զնա դայեակ եւ հայրենիք եւ մայր կոչել անկ է»։ Նմանութիւնն բառական է եւ ոչ ըստ իմաստին։ Սոյնպիսի ինչ նաեւ արդի Նւրոպացի մատենագիր մը ըսած է. «Մայր արուեստից եւ դշխոյ կրօնից կը կոչուէր երբեմն Եգիպտոս»։

Տող 41-42. — Ահա գլխոյս վերջին կնճռոտ վրիպագրութիւնն, որ մինչեւ զԲագրատունին տաղնապեցուցած է՝ այն իւր միամիտ հաւատքին համար, թէ իւր առջեւ ունեցած գրչագրաց ընթերցուածը հարազած է, որով եւ բռնի մեկնութիւն մը տալ ստիպուած։ «վասն զՅոյնս առնելոյ զըռուցալո» (Քերակ. զարգաց. Էջ 646)։ Փորձած է եւ լուծել կարծած նաեւ Լամբրոնեան բանասէրն «առ ի» նախդիր մը աւելցունելով «Յունաց» բառին վրայ. իսկ 1881ի տպագիրն ի դէպ դատած գրչագրաց «զըռուցաբան» ընթերցուածը փոխել ի «զըռուցաբանի», առ նախքն Խորենացի վերաբերել տալով այդ բառին նշանակութիւնը, որով աւելի մթնցած եւ դժուարամենկնելի եւ անուղղելի դարձած ընադրին խօսքը։ Եթէ մեզ հեշտ ընծայեցաւ, եւ գէթ ըստ մեր կարծեաց, հայտնուանելով բնագիրը՝ ամենապարզ իմաստ մը դուրս հանել յաջողեցանք, այն է որ նախ «ակնարկութիւն» բառին նշանակութիւնը նշգել ջանացինք։ Զայս բառ Խորենացի չորիցս գործածած է եւ այլուր, բայց միշտ Աստուածային ակնարկութեան, որ է ըսել «վերին հրամանաց» վերաբերելով միշտ (Ա. լր., Պր. Առասպ. Բ. լի. եւ հդ)։ Անցնելով

անոր բայական ձեւոյն, գտանք այս զործածութիւնները. «Զծմարտութիւն աշխատասիրութեանս մերոյ ակնարկէ» (Ա. ԺԲ) . «Եւ ոչ մի ցուցումն գոյ յասացեալսդ՝ որ զարդարութիւն ակնարկէ» (Ա. ԻԲ) . «Եւ այսու մեզ այսպիսի իմն ակնարկէ վարդապետութիւն» (Ա. ՂԲ) . «Որ զանհաւատութեան ի ներքս ածել ակնարկէ կարծիս» (Բ. ԿԴ) . Արդ յամենեսին ի դոսա «ակնարկել»դ ուրիշ բան չնշանակեր, բայց ցուցընել, յայտնել, դնել յանդինան . ուրեմն կրնամք այդու առմամք նաև «զակնարկութիւն մերոց պիտոյիցս առնել» խօսքը թարգմանել . «յայտնել, ցուցնել մեր պէտքը», — եւ ի՞նչ կրնայ եղած ըլլալ այս պէտքը, եթէ ոչ այն՝ զոր ունէր «Յունաց զրուցաբանից» (այս է՝ պատմագրաց), եւ արդարեւ այդ իսկ էր ամբողջ գլխոյն մէջ Հեղինակին ճառածը :

ՍՈՒՐԻԱՆ Վ. ՊԱՐՈՆԵԱՆ